

# ՍԻՈՆ

ԽԲ. ՏԱՐԻ-ՆՈՐ ՇՐՋԱՆ

ԿՐՈՆԱԿԱՆ, ԳՐԱՎԱՆ, ԲԱՆԱՄԻՐԱՎԱՆ  
ԳԱՅՑՈՒՄԱԹԵՐԹ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ

«ՍԻՈՆ» Եղանակակից շորեն, հայութ, ազգական, գումարական

“SION” ARMENIAN MONTHLY OF RELIGION, LITERATURE, PHILOLOGY.

1968

ՅՈՒՆ.-ՓԵտր.

Թիւ 1 - 2

## ՊԱՏԳԱՄ ԲԵՇՂԵՐԵՄԻ ՍՈՒՐԲ ՃՆՆԴԵԱՆ ԱՅՐԵՆ

«ՓԱՌՔ ՀՐԱՇԱՓԱՌ ՇՆԱԴԵԱՆ ՔՅ, ՏԿՐ»:

Ցիսուսի ծննդեան այս Այրէն, ուր նորածին մանուկի մը շուրջ կրաշէք կը միացնէ; կրեշտակներու երգը, հովիւներուն պարզահոգի երկրպագութիւնը եւ մոգերու արքայավայել նուէրները, կեցած՝ մենք եւս կրաշախ ասողին տակ, ձեզի կ'ուղղենք մեր ողջոյնը, ժողովուրդ Հայոց որ ի Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի, յանուն Ամենապատիւ Տէր եղիշէ Սրբազն Պատրիարքին, Սրբոց Յակոբեանց Միարանութեան եւ այստեղ երկիւլածօրէն խմբուած ճեր եղբայրներուն եւ բոյրերուն:

Պարզ է մեր հոգին, այս գիշեր, հովիւներու հոգիին նման, ուր արծագանգեց երկնային երգը կրեշտակներուն եւ փոխանակ ծանրաբեռնելու մեր ձեռները ոսկի, կնորուկ եւ զմուռասկ, կրաշափառ Ծնունդին բերած ենի տագնապեալ մեր սիրտին աղօքէր, «վասն խաղաղութեան ամենայն աշխարհի»:

Ինչ կրաշէ, եթէ այսօր, երկու հազար տարիներ ետք, խաղաղութիւնը չըլլար տառապագին կարօտ եւ հեռաւոր յոյս, այլ «յերկիր» վերջնականապէս հաստատուած հանութիւնը մարդերուն:

Եւ հրաշքի համազօր հեռանկար է տակաւին Ծնունդը խաղաղութեան այն իշխանին, որ կարենար իր շուրջ մէկտեղել հրեշտակ, հովիւ եւ բագաւոր, երկինքի վրայ փայլող միակ աստղի մը տակ, որովհետեւ հօգիի, սիրտի եւ ուժի երեք աշխարհներու ներդաշնակութենէն միայն կրնայ ծնիլ իրական խաղաղութիւնը:

Ցիսուսի ծննդեան օրերուն եւս կը խօսուէր խաղաղութեան մասին, սակայն այլ տեսակի խաղաղութեան մը, ուր հրեշտակները երգ չունէին, ոչ ալ հովիւները աղօքք. խաղաղութիւն մը սուրի ծայրով պարտադրուած րշխարհին եւ հաստատուած ժողովուրդներու ընկնումովը միակ տիրապետութեան մը ներքեւ. Pax Romana - Հռովմէական խաղաղութիւն, հաստատուած զինուրական գերիշխանութեան սկզբունքին վրայ, ոչ թէ ժողովուրդներու միջեւ ուր եղայրութեան ձայնը լոեցուցած ըլլար քշնամութիւնները եւ հանդարտ ու շինարար կեանքի մը հեռապատկերը հանդարտեցուցած՝ կիրքերը, այլ ժողովուրդներու միջեւ դատապարտուած ծառայելու ուժովին եւ տիրողին, լուսեան մը մէջ, որու ընդերքներուն խորը աւելի կը կատող ասելութիւնը:

Այդպիսի խաղաղութիւն մը չէր որ աւետաւեցաւ Բեթղեհէմի երկինքէն. ան ոչ թէ լոեցումն էր պատերազմին եւ միահեծանութիւնը գէնքին, այլ ժխտումն իսկ էր անոնց սկզբունքին եւ մերժումը անոնց գաղափարին: Մարդիկ կը կոչուէին ըլլալու ոչ թէ զէնքերը ճգած զինուրներ, այլ եղայրութեամբ կապաւած Աստուծոյ որդիներ, որոնց համար ծագէր Աստուծոյ արեւը, ըլլային անոնք աղքատ թէ հարուստ, իշխող թէ ընկնուած: Այսօրուան բառերով՝ ցեղային կամ դասակարգային հակամարտութիւններու զինադադարէն շատ անդին եւ շատ աւելի դժուար իրագործելի՝ ծնունդն էր նոր մարդուն, իր ախորժակներէն եւ բնագդներէն մերկացած եւ բացուած հոգեկան եւ աստուածային իր կոչումին:

Որովհետեւ իրաւ խաղաղութիւնը կը սկսի մարդու ներսի աշխարհէն: Եթէ ան իր կեանքին վրայ չէ ցանած սիրոյ սերմեր եւ չէ կրցած բարձրացնել ու ազատազրել ինքնինք իր անձին կաշկանդումէն, պիտի տառապի ու չգտնէ ներքին ներդաշնակութիւնը, հոգիի խաղաղութիւնը:

Զի սէրն է որ կը քարոզուի այսօր, սուրք այս Այրին մէջ, իբրև սկիզբ իրական խաղաղութեան, քրիստոնէական խաղաղութեան, աստուածային խաղաղութեան: Հոն ուր չի ծաղկիր սէրը, պատերազմ է, փոքրիկ, աւել ու տիրութիւն. հոն ուր չի փառիր սէրը, ցուրտ է, ատելութիւն, ներդաշնակութիւնը եւ զգուածք.



հոն ուր չի նառագայթեր սէրը՝ մութ է, շփոքութիւն, պայֆար եւ կատաղութիւն:

Սիրով նուանուած խաղաղութիւն, մարդոց միջեւ եւ Աստուծոյ հետ, այս է եղած Հայաստանեայց Եկեղեցւոյ մեծ պատգամը մեր ժողովուրդին՝ դարերու արհաւիրքներուն եւ հարածներուն դիմաց:

Մեր ժողովուրդը դարերով ունեցած է իզման ու ծարաւը խաղաղութեան, «ազատութեան տենչանիքն չափ բուռն եւ երկինքին չափ խորութեկ», ինչպէս ըսած է բանաստեղծը: Որովհետեւ ամենէն աւելի մենք ենք զգացած մեր մորթին վրայ ունիրը պատերազմին եւ աւերումը մեր աշխատանիքն: Հեռու հայրենիքն, ցրուած աշխարհի չօրս ծագերաւն, մաշող մեր կեանքը ինքնին ապօքք մըն է խաղաղութեան:

Իսկ այսուեղ, պատերազմի նգնաժամը հազիւ անցուցած, որքան բուռն է մեր ապօքքը որ երկնային ցողի նման իզմէ վերջապէս խաղաղեցուցիչ եղայրութիւնը մեզ շրջապատող ժողովուրդներուն միջեւ, անգամ մը եւս ծաղկի ձիթենին Աւետեաց Երկրին եւ անոր ոստիրով ողջունուի բարգաւան աշխատանիքով շահուած հանութիւնը մարդոց միջեւ:

Ո՞վ Տէր, Դուն անենին ծնունդ Հօրդ երկնաւորի, հրաշալի Յայտնութեան այս գիշերին, ընդունէ մեր ի խորոց սրտի ապօքքները, ու մարդկային սկար արարածներուս հոգիներէն ներս, զնորհափայլէ Քու աստուածային ողորմութեանդ անըստեւք Եշայլները: Հալեցուր մեղքին կապարը, հալածէ չարիքին իշխանը, վանէ խաւարն ու տարակոյսը, փարատէ տագնապին ու չարիքին յուսահասութիւնը, եւ քոզ թագաւորէ ամենուրեք Քու ամենակար քամիչ Ս. Ազդ ու փոխակերպէ մեզ բոլորս, ըլլալու համար երկնառաք խաղաղութեանդ եւ հանութեանդ մաքրամանը բնակարանները:

Ո՞վ Տէր, Ծննդեանդ այս Սուրբ Գիշերին, այցի ելիք Քու սրբազնաւորք Հայաստանեայց Եկեղեցիին, որուն կերտումին համար Դուն այնքան գորովակի, իշար նոյնիսկ երկինքներու Քու անմատոյց բարձունքներէդ, ու Արարշագործ ձեռքովդ իսկ կերտեցիր զայն հրաշչի մը պէս Հայու հողէն ու Հայու սրտէն: Վերաբանի ծաղկեցուր անոր երբեմնի փառքին պատմունանը, վերածելով զայն միայն ու միայն հոգեւոր առափելութեան բոցարձարծ վառարանի:

Ու զրէ մեզ բոլորս Քու աստուածային փառքիդ ու կամքիդ հրաշալի անօթները, որպէսզի Ս. Փառքիդ մէջ փառաւորուած, ամենէն ի միասին օրինենք Քու Սուրբ Անունդ, ընդ Հօր եւ ընդ Սրբոյ Հոգուն, որ է օրինեալ յափառեան. ամէն:

ՄԵԽ ԱԿԵՏԻՒ Է ՄԵԶ ԲՈՂՈԲԻՒ.

ՔՐԻՍՏՈՍ ՆՎԱՆ ԵՒ ԵԱՑՏՆԵՑԱՆ:

ՇԱՀԵ ԵՊԻՍԿՈՊՈՍ